



ԲԱՐՁՐԱՎԼԵՊ

Զ. ՏԱՐԻ. ԹԻՒ 23.

1848

ԴՆԿՑԵՄՔԵՐԻ 1.

ԲԱՐՁՐԱՎԼԵՊ

ԴԱՍՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Ուստարեան Արժարանին պարգևաբաշխութիւն :

ՈՐՈՇ որ անցեալ տարուան Շաղմավիպին մէջ Ուրատեան Արժարանին աշակերտաց տարեկան հարցաքննութիւնը և անոնց յառաջադիմութեան աստիճանը կարդացին՝ հարկաւ կը գուշակէին անկի նաև աս տարուանս մէջ անոնց ընելու յառաջադիմութիւնը . և մենք կրնանք համոզմամբ մոտաց վկայել, որ իրենց յոյար պարապ չելաւ, մանաւանդ. (Ճէ մեր ակնկալութէն ալ աւելի յառաջադիմութիւն տեսնուեցաւ :

Փարիզի մէջ պատահած վերջին քաղաքական խոռվութիւնները թէպէտ և մեր Արժարանին մէջի տղայոց կենաց վտանգ՝ մը, կամ երկիւղ, կամ անանդորրութիւն չքերին, բայց ուսումնական զարգացման և բարեկարգ ընթացքին ոչ սակաւ արգելք տուին, ինչպէս

ուրիշ ամէն դպրոցներուն : Խոալիայի խոռվութիւններուն վնասն ալ աւելի Արժարանիս մէկ քանի տղայոց գըպաւ . ինչու որ Արժարանիս երկիրները ոտնակոխ ըլլալով և եկամուտները պակսելով, ստիպեցան Խնամսկանները աշակերտաց թիւը առ հարկի պակսեցնել, երեսունի չափ միայն պահելով : Ը ատ կը ցաւինք գնացողներուն վրայ, որ կիսակատար ուսմունքով հայրենիքնին արձակուեցան . բայց կրնանք մեծ ակնկալութեամբ միիթարուիլ մնացողներուն վրայ, որ ըստ մեծի մասին ուսման քաջայարմար տղայք ըլլալով, և ջանքերնին ալ արդէն կրկնապատկած, աւելի պտղաբեր պիտի ընեն վարժապետաց աշխատութիւնը առաջիկայ տարւոյս մէջ :

Ես մեր քաղցր ակնկալութեամսը կատարուելուն գեղեցիկ սկզբնաւորութիմը կրնայ համարուիլնաւ աս տարուանս պարգևաբաշխութեան աւելի կերպով մը մեծահանդէս ըլլալը : Անտեմբերի 11^{են} ինչուան 14^ր առանձնական հարցաքննութիւնները կատարուելէն ետքը , նոյն ամսուն 24^{են} հրաւիրուեցան Ա արժարանին հանդիսաբանը Փարիզ գտնուող մեր ազգային գրեթէ բոլոր պարոնայքն՝ քսան հոգւոյ չափ , հարիւրէն աւելի ալ գաղղիացի և իտալացի պատուաւոր ու իշխանաւոր մարդիկ : Պարագլուխ էր հանդիսին () սմաննեան մեծազօր դրան գործակատարը Հալիմի էֆէնտի . անոր աջակողմը բազմեցաւ Ա ամարթին աշխարհաբարող բանաստեղծը , որ բոլոր Գաղղիոյ ու Խւրապայի ալ պարծանք է իր մեծ հանձարովը : Հանդիսաբանին ձակատը դըրուած էր վեհափառ Առւլգան Վպտիւլ Վէճիտ թագաւորին կենդանագիրը ծաղկապսակ , երկու քովերն ալ Ա արժարանիս բարեյիշատակ հիմնադրին՝ այսինքն Ացա Ամսուէլ Առւրատին և Ախիթարայ Աքբահօր կենդանագիրը՝ դափնիով պսակած : Ակսօրուընէ ետքը ժամը երկուքին (ըստ Խւրոպացւոց) սկսաւ հանդէսը , և ներքին վարժապետներէն մէկը համառօտ ձառ մը խօսեցաւ գաղղիարէն , որուն հայերէն թարգմանութիւնը լաւ կը համարինք հոս գնել :

“ Պարոններ ,

“ Չորեքտասաներորդ դարուն վերջերը , պատերազմի ու հալածանաց ժամանակներ , աս Գաղղիոյ երկիրը որ միշտ ազնիւ՝ միշտ հիւրասէր եղած է՝ բնծայեց մեր հայրէնակցաց ապաստանարան մը , մեր վերջի թագաւորին ալ գերեզման մը : Խսկ մենք աւելի բարեւաղդ գտնուեր ենք մեր նախնիքներէն՝ որ այսօրուան օրս կրցեր ենք գալ համարձակ աս քաղաքականութեան ու գիտութեանց աղբուրը , որակէս զի քաղաքաց դշխոյես ինուրենք այն կենդա-

նի կայծերը որոնցմով պիտի լուսաւորուին ու նորոգուին մեր երկիրները : Ես մեր երկու վիճակները իրարու հետքաղատելով՝ երբոր մեծ տարբերութիւն կը գտնենք երկուքին մէջ , ձանձնանք Պարոններ՝ որ Վպտուծոյ ձեռքը կայ մեր վրայ , և փառք տանք այն ձեռքին որ այնչափ երկարատեւ ու ծանրնեղութեանց մէջ պահեր ու պահպաներ է զմեզ :

“ Վեր նախնիքը քաջութեամբ համբերեցին իրենց գժեաղդութեանցն ու խեղջութեանցը . ամէն տեղ և ամէն ժամանակ անյողդողդ մնացին իրենց հաւատքին ու իրենց ազգութեանը վըրայ , և հաւատարմութեամբ կատարեցին իրենց քաղաքական պարտքերը : Վմէն տեսակ ապստամբական մոքերէ հեռու , ամէն տեսակ անկարգ համարձակութեան թշնամի ըլլալով , նայեցան հայերն որ խոհեմութեան ձամբէն դուրս չելլեն . և անով միայն ուղեցին արժանի ըլլալիսաղաղութեամբ և օրինաւոր կերպով լաւագոյն վիճակներու : Վայպիսի խոհեմութեան չափաւորեալվարմունքին պտուղը յայտնի էր . և ասով է որ () սմաննեան թագաւորները հարիւրաւոր տարիներով մեր հաւատարմութիւնն ու հպատակութիւնը փորձով տեսնելէն ետքը՝ արժանաւոր մեպեցին զմեզ իրենց վատահութեանը , և նոր նոր ազատութիւններ չնորհեցին մեզի : “ Խաև ուրիշ տէրութիւններու մէջ գտնուող հայերը թագաւորներուն ու գլխաւոր իշխաններուն պատուական խնամքը վայելեր են միշտ ու կը վայելեն : Վստորինք ուրեմն մէնք ալ աս համեստ բայց ապահով ձամբէն , որ մեր նախնիքը բացին առջևնիս իրենց այնչափ ատենի հաւատարմութեամբը , և միանգամայն ջանանք որ հաստատուն կրթութեամբ մը հաւատարինք աս մեր ժամանակիս բարձրութեանը :

“ Վսկ կրթութիւնը ամէն տեսակ յասաջագիմութեան ու քաղաքականութեան աղքիւրն է , և ասիկայ ձեռք ձգելու միջնորդը շատոնց պատրաստեր է մեզի աստուածային նախախնամու-

թիւնը այնպիսի սպարագամներով որ ի-
բացընէ մէյմէկ սքանչելիք կը սեպուին։
„Հայաստանի այլ և այլ մաս բաժ-
նուելէն ետքը, երբոր Հայոց ազգային
հոգին զրեթէ մեռած էր, տեղ մը չըր
մնացած որ հոն ամփոփուէին իրենց լե-
զուն և իրենց պատմական աւանդու-
թիւնները, և անկէց զրտուած մաք-
րուած տարածուէին նորէն բոլոր ազ-
գին վրայ : Երկու հարիւր յիսուն տա-
րիի չափ մեր նախնիք աս խեղճութեան
վնասները կրեցին, և մեր լեզուն, մեր
պատմութիւնը, մեր ամէն բաները քիչ
մնաց որ յաւիտենական մոռացութեան
մէջ պիտի թաղուէին : Իայց Աստու-
ծոյ աշքը մեր վրան է եղեր : Ասիոյ
ներսերէն մէկ երիտասարդ մը ելաւ,
որ աւելի երկնային ազգեցութեամբ
քան թէ մարդկային իմաստութեան
առաջնորդութեամբ՝ պզտիկուց ՚ի վեր
վառուած ըլլալով սաստիկ աստուած-
սիրութեամբ ու հայրենասիրութեամբ,
հասկրցաւ թէ իր հայրենիքը իր առջի
պայծառութեանը ոչ երբէք պիտի հաս-
նի քանի որ տգիտութեան խաւարին
մէջ ընկղմած մնայ : Ա եհանձնութե-
ձեռք զարկաւ իր ազգը այն վիճակէն
համելու, ուստի չըտուած աշխատանք-
ներով անհամար ու սոսկալի արգելքնե-
րույադթելով, վերջապէս 1717 նի հիմ-
նեց Ա ենետիկ Արքոյն Պ ազարու կրո-
գոյն մէջ Վիսիթարեանց Վիաբանու-
թիւնը : Վնոնց կողմանէ ահա ես ալ
աս հանդիսաւոր օրս կը համարձակիմ
խօսելու ձեր առջեւը : Դրաւունք ունիք
Պարոններ սպասելու որ լսէք հիմա թէ
աս քաջ դիւցազնը Ասիոյ ներսերէն իր
ազգին վերանորոգութեանը աշխատե-
լու համար ելլելով՝ ինչուան ինչ աստի-
ճանի իր վախճանին հասաւ : Իմ սիրտս
ալ տարակոյս չկայ որ կը բռնադատէր
զիս ասոնք ձեզի ըսելու, թէ որ չվախ-
նայի թէ անով հակառակ բան մը կ'ը-
նեմայն համեստութեանն որ ինքը այն
չափ կը սիրէր ու կ'ապսպէր :

„Իստական ըլլայ մեղի այսչափս
միայն ստոցդ զիսնալ որ իրեն և իր ա-
ռաջին աշակերտացը (որ այնպիս լաւ

հասկրցան ու առաջ տարին իր գիտա-
ւորութիւնները) արդիւնքն է այն վե-
հանձնական խորհուրդը՝ որ մոտածեց
ու ՚ի գործ դրաւ Ա զա Ասմուէլ Վ կըր-
տիչ Վ ուրատ, և այն խորհրդով երևե-
լի գումար մը թողուց մեղի, ան գու-
մարով կրցանք աս մայրաքաղաքիս մէջ՝
որ եւրոպական քաղաքականութեան
կեղրոնն է՝ հիմնել աս Ա արժարանս՝,
և կը յուսանք որ ասիկայ Հայոց համար
նոր աղքիւր մը պիտի ըլլայ գիտութեց
և քաղաքականութեան : (Ըրհնեալ
ըլլայ մեր բարերարին յիշատակը, և
գովութեամբ բերան առնունք Ա զա
Ասմուէլ Վ ուրատին անունը, որ այս-
պէս ազնիւ վախճանի մը գործածեց իր
մեծ հարստութեան մէկ մասը, այն
հարստութեան՝ որ իր հանճարովն ու
ձարտարութերը վաստըկեր էր Հընդ-
կաստանի մէջ :

„Պարտք կը համարինք նաև լիա-
բերան համարձակութեամբ ու հրա-
պարակաւ յայտնի ընել մեր երախտա-
գիտութիւնը վեհափառ սուլդան Ապ-
տիւլ Վ էջիտ թագաւորին, որուն ա-
նունը Վ բեկելք և Վ բեմուտք նշան ե-
ղեր է իր ժողովրդոց յառաջազիմու-
թեանն ու վերանորոգութեանը :

„Շանչնանք նաև այս պատուական
օգնութիւնը որ ընդունեցանք մենք
Պաղպիոյ մէջ մեր մեծ գործողութիւ-
նը գլուխ հանելու համար, և բարիքը
վայելենք՝ ոչ երբէք մոռնալով այն չնոր-
հակալութիւնը որ աս բարեացս փո-
խարէն պիտի ընենք Պաղպիոյ :

„Վիրելի աշակերտք, Պաղպիա մէկ
աշխարհք մըն է որ իսկապէս ուղղա-
փառ աշխարհք է, քրիստոնէութեան
առաջին դարերէն ՚ի վեր Ա կեղեցւոյ
պարձանքն եղած է, և այսօրուան օրս
ալ մանաւանդ մեր կողմերը մեր սուրբ
կրօնին իմաստուն և արթուն պաշտ-
պանն է : Վ եր յոյսը ան է որ այսպիսի

1 Մուրատեան Վարժարանին հիմնարկութեան
պատմութիւնը, և վերջի տարիններուս անոր գրւ-
խէն անցած գիտուածներն ու Փարիզ փոխա-
դրուելուն պատճառները ամենուն կը ծանօթա-
նան՝ երբոր տպագրութեամբ հրատարակուին :

Երկրի մէջ ձեր հաւատքին յստակութիւնը, ինչպէս նաև ձեր բարոյական սկզբունքները, անարատ ու ազատ կը մնան ամէն վտանգէ, և դուք Գաղղիոյ թէ անցեալ և թէ ներկայ վիճակին մէջ կը գտնէք անթիւ մեծամեծ օրինակներ ու հետեւելու համար գեղեցիկ գաղափարներ :

„ Ձեր Տեսուը, ձեր հայ ու գաղղիացի վարժապետները ամէնքն ալ հաւասար խնամքով կը հսկեն ձեր վրայ : Խրաւ աս Ա արժարանիս տեսչութիւնն ու մատակարարութիւնը մեզի յանձնուած է՝ նոյն իսկ հիմնադրին այսինքն Ա յա Աամուէլ Ա կրտիչ Ա ուրատին կամօքը, բայց մեր դուռը բաց է ամենուն, ով ուզէ կրնայ գալ տեսնել թէ ինչպէս է ձեր դաստիարակութիւնն ու վարժունքը : Խնտարակոյս ենք որ ձեզմէ մէկն ալ պիտի ըլլայ որ 'ի վնաս Ա արժարանիս՝ որուն վախճանը այնչափ ազնիւ ու գերազանց բան է՝ հասարակաց պարսաւին նիւթ ընէ զինքը՝ մեծաւորաց ցըցուցած ճամբէն դուրս ելլելով : Դուք ալ գիտէք որ ձեզմէ պահանջուածը շատ դիւրին բան է, ու ամենւին ձեր կարողութենէն վեր չէ : Ա յդէն ձեր տղայական հասակէն 'ի վեր սորված էք սիրել զ Ա ստուած և ձեր նախնեաց հաւատքը . նայեցէք որ ասկէց ետքն ալ սիրեք : Ա ստուծմէ ետքը ամէն բանէն աւելի սիրելի պիտի ըլլան ձեզի ձեր ազգատոհմը, ձեր հայրենիքը . և դուք աս պարտքն ալ կատարած կ'ըլլաք՝ թէ որ ոչ երբէք մըտքերնէդ հանէք ան բանը՝ որուն համար որ յանձն առին ձեր ծնողքը այնչափ ցաւով սրտի ձեզմէ բաժնուիլ, ու մենք ալ ձեր դաստիարակներն ըլլալով՝ մեր սիրելի անձինքներէն ու տեղերէն յանձն առեր ենք զրկուիլ : Ձեզի կը մնայ որ ոչ միայն մեր սիրտը չկոտրէք՝ աս մեր նուիրմունքները բանի տեղ չդնելով, հապա նաև ջանաք այնպէս վարուիլ որ մենք ալ իմանանք թէ լաւ կը հասկընաք մեր աշխատասիրութիւնը և կ'ուզէք զմեզ անոր համար վարձատրել :

„ Ա եզի փափաքելի բան մըն ալ աս է որ սէր և համարումն ունենաք Գաղղիացւոց վրայ, ինչպէս որ մենք ալ կը սիրենք զիրենք ու կը մեծարենք . ասկէց իրաւացի ու բանաւոր բան չկընար ըլլալ . բայց եթէ դուք ալ սիրելի ու մեծարոյ կ'ուզէք ըլլալ Գաղղիացւոց և ուրիշ բարեկիրթ ազգաց առջեւը, ձեր ազգութիւնը պահեցէք, նայեցէք որ հայ մնաք :

„ Ոորս բոլորս իմ հայրենեացս գեռաբողբոջ յոյսերը տեսնելով, ու կերպով մը զգածուելով թէ աս ինչ պատիւ է որ կ'ընեն մեզի մեր մեծարոյ պաշտպաններն որ եկեր են աս մեր նորածին ուրախութեանցը մասնակից ըլլալու, բնական է որ միտքս առնուտ տանի զիս այն ապագայ երջանկութեանը՝ որուն կարծես թէ այսօրուան հանդէսը ստոյդ մէկ նշանն է : Առ թէ որ ես հիմա չեմ համարձակիր աւելի ազատօրէն բացատրելիմ զգացմունքս, պատճառն ան է որ կը վախեմ որ ըլլայ թէ չափէ դուրս վստահութիւն մը ունենաք մեր մարդկօրէն ըրածին վրայ : Ա ստուծոյ նախախնամութեանը յանձնենք մեր գործքն ու վիճակը . թէ որ մենք հաւատարիմ, աշխատասէր ու անյօղգողդ ըլլանք, կրնանք յուսալ թէ Ա ստուած ալ իր անբաւ բարերարութեամբը պտղաբեր կ'ընէ մեր ջանքը :

„ Ա իրելի աշակերտք, ահա ձեր մեծաւորները պիտի վարձատրեն հիմա այն ձեր աշխատանքն որ ունեցեր եք ուսում սորվելու համար : Պարգևաբաշխութեան օրը մեծ օր պիտի ըլլայ ձեզին, վասն զի ասով կ'իմանաք թէ ինչպէս հիմակուընէ աս Ա արժարանիս մէջ՝ նոյնպէս ետքն ալ ձեր բոլոր կենացը մէջ, յաջողութիւնն ու վարձատրութիւնը՝ արժանաւորութեան, աշխատասիրութեան, և պարտուց կատարման պտուղներն են :

„ Ա մնայ որ շնորհակալութիւննիս ընծայենք մեր վեհափառ թագաւորին փոխանորդին, որուն բարեխնամ պաշտպանութիւնը ոչ երբէք պակսեր է մեր վրային . ևս և գերապատիւ Պոռնարի

առաքելական նուիրակին , որ կը ներկայացրնէ զարբազան պապն Պիոս թ , Խտալիոյ նորոգիչը , ընկերական կատարելութե և քրիստոնէական առաքինութեանց վեհափառ միաւորիչը . ինչպէս նաև բոլոր աս մեծապատիւ անձանց՝ որոնց առաջիկայութեր պայծառացաւ աս մեր ընտանեկան հանդէսը : Կմանապէս յայտնենք բոլոր սրտանց մեր երախտագիտութիւնը այս գերազանց անձին , բանաստեղծ ուղեորին , երկնազդեցիկ խմաստասիրին , պերճախօս ատենաբանին , ընդհանրական մատենազրին , որ իր աշխարհին ամենապայծառ ջաշն ըլլարվ համեցաւ անոր քաղաքական կառավարութեանը ժամանակէն քանի մը վայրիեան պակսեցրնել ու մեզի նուիրել : Պարոն Կամարթին , որ ամէն տեսակ ազնուական մոտածութեանց վարժու ընտանի է , հասկցաւ իր վսեմ սրտովը մեր Արժարանիս կենցաղօգուտ նպատակը , և ուզեց իր պատուական ներկայութեամբը պայծառացընել աս մեր սրտաշարժ հանդէսը : Իր անունը , որ այնչափ անգամ փառաւորապէս հընչեր է մեր ականջին , անջնջելի կերպով տպաւորուի մեր երախտագէտ սրտին մէջ : Գաղղիա եկեր ենք մենք՝ քաղաքական կրթութիւն , ազատութիւն , յառաջադիմութիւն , լուսաւորութիւն մտաց փնտուելու . մեծ փառք ու պարծանք ժանճնանք մեզի որ մէջերնիս կը տեսնենք այս անձը՝ որուն համար բոլը Եւրոպա միաբերան կը վկայէ թէ իր ամէն գանձուցը բնական ընդունարանն ինքն է , և ինքն է Արևմտեան աշխարհաց բոլոր մեծութիւններուն կենդանի պատկերը . :

Աս ժառը երբոր հանդիսականաց ծափահարութեամբը վերջացաւ , Կամարթին ոտք ելաւ , և իր պատկառելի ու հանդարտ ձայնովը , հզօր պերճախօսութեամբը , գեղեցիկ ու վսեմիմաստներովը հետագայ ժառը խօսեցաւ , որ իրաւցին պատուական պարզե կը համարինք մեր ազգին , և անմոռանալի պարծանք և յիշատակ Առատեան Արժարանիս :

“ Վեծարոյ Արժարանիս մէջ իմ անունս յիշուելու , և աս պատիւն որ ինձի ընել հաճեցաք՝ վայելելու համար թէ որ իրաւունք մը ունիմնէ՝ միայն ան է՝ որ դուք ալ հիմա յիշատակեցիք , այսինքն արևելքի Ճանապարհորդ եղած ըլլալս , և այնպիսի Ճանապարհորդ՝ որ անկեց ետ գարծած ժամանակն միտքս տոգորուած մնացեր է ոչ միայն ձեր երկիրներուն ու ձեր պատմութեան շքեղութիւնը , այլ նաև այնչափ մարդասիրութիւնն ու մտերմական սէրն որ ամէն տեղ ընդուներ իմ ձեր Արծերկրական ծովէն անդին եղած եղուայրներէն : Ընորհակալ եմ ձեզի բոլոր սրտանց՝ որ՝ ստիպեցիք զիս , ինչպէս որ հիմայ ալ ըսկիք , ձգելու այն քաղաքականութեան ծանր մոտմուքները՝ որոնց մէջ հիմա ընկղմած է Գաղղիա , ոչ եթէ կարճամիտ և ընդունայն անձնասիրութենէ շարժած , այլ այն դիտաւորութեամբ որ աւելի խորունկ բանայ ակօսը ուրիշ ժողովրդոց և բոլոր մարդկային ազգին համար՝ թէ որ Աստուած անոր պահեր է աս պարծանքը :

“ Իշաւցընէ ինձի պէս քաղաքական մարդու համար , ամենէն քաղցր հանգըստութիւն , ամենէն մեծ զովութիւն մտաց (թէ որ կը ներկէ ինձի աս բացատրութիւնը) աս է որ տասնըհինգ տարիէն ետքը գտնէ նորէն Փարիզու մէջ մէկ անկիւնը այն արևելքն որուն վրայ իմ երևակայութիւնս ու իմ սիրտա այնչափ իրաւամբք կպեր է : Կորէն կ'ըսեմ , չնորհակալ եմ ձեզի որ մեր օրերուս քաղաքական փոթորիկներուն մէջ զիմացս հանեցիք աս ովասիսը :

“ Ազդէն ուրիշ անգամ բաղդ ունեցեր էի ես ուրիշ երկրի մէջ տեսնելու սոյնպիսի մտազրութեամբ , սոյնպիսի պատկառանգք և սոյնպիսի յուսով՝ հայոց գաղթական մը , այն Արբոյն Պազարու կղզւոյն մէջ Անետկոյ մօտ , որուն ժամբան ցըցուցեր էր ինձի՝ ասանկ ըսեմ ” որտ Պայրըն մէծ բա-

նաստեղն անգղիացի , և ուր որ ինքն ալ այնչափ անգամ ամփոփեր ու լուսաւորեր էր իր գեղեցիկ երևակայութիւնը ձեր գրականութեան լուսովը . Ի՞յն կղզին այսօրուան օրս մեզի պէս կեցեր կը տեսնէ քաղաքական վերածնութիւն մը , վենետիկեցի ազգին վերածնութիւնը , որ քիչ մը ատեն՝ խիստ երկար ատեն Ճ'նշուած ու թաղուած էր , բայց իր արիական բարախմնունքը բաւական կը ցուցընեն թէ կ'ուզէ և թէ պէտք է որ կենդանի ազգաց երկրին մէջ իր առաջին տեղը գտնէ : Դաղղիոյ հասարակապետութիւնը Ա ենետիկէն վարպիտի չմնայ հիւրասիրութեամբ ընդունելու աս հայ գաղթականները : Դաղղիոյ հասարակապետութիւնը պահեր է ձեզի համար այն միապետական Դաղղիային սէրը՝ որ հիմա յիշատակեցիք , այն Դաղղիային որ ընծայեր է ձեր վերջին թագաւորին պատուաւոր ասպրնջականութիւն մը , ու նաև գերեզման մը :

„ Հասարակապետութեամբ Դաղղիոյ կերպը փոխուեցաւ , սիրտը չփոխուեցաւ . իր զգացմունքը ոչ երբեք պիտի փոխուի նկատմամբ այն արևելեան ազգաց՝ որոնց վրայ իր ծննդեան առաջին օրերէն , նոյն իսկ փետրուարի օրերը , իր աշուրները դարձուց : Ի՞ն ատենը ես պատիւ ունեի իմ երկրիս արտաքին վիճակին կառավարութիւնը ձեռքս ունենալու , և ձեր ալ միտքն է որ այն մեծ ժամանակին շփոթութեանցը մէջ ալ ես Դաղղիոյ կառավարութեանը և ազգին աշուրները դարձուցի դէպ 'ի այն արևելքը՝ ուսկից եկած ըլլախիս մեզի պարծանք ու բարեբաղդութիւն կը համարինք , և միշտ բարեբաղդութիւն ու պարծանք պիտի ըլլայ մեզի ցուցընել անոր այն հիւրասիրութիւնն որ ատենով մենք իրմէ տեսեր ենք , և իրեն վրայ ցոլացընել քաղաքականութեան քանի մը նշոյները՝ որոնց առաջին ճառագայթները ինքը փայլեցուց արևմտեան աշխարհաց վըրայ :

„ Ի՞յն է ահա , Պարտներ , այն

մը ըրիք ձեր դեռահասակ թագաւորին վրայ : Ի՞ս պատիւ ունեցայ աս ձեռքովս զրելու այն տեղեկութիւններն որ Դաղղիոյ հասարակապետութիւնը տուեր էր իր գործակալին որ () սմանեան Դաղղիոյ վրա կենայ : Ի՞յն տեղեկութիւնները որ լի էին այնու մեծարանօք որ մեծամեծ ազգերը պարտական են տալ իրարու , լի էին նոյն պէս այնու մարդասիրութեամբ և հաստատուն ինսամքով որ իրենց ազատութիւնը՝ իրենց ազգութեանը և աշխարհիս վրայ փայլելու իրաւունքը ձեռք ձգած ազգերը կ'ունենան ուրիշ ազգութեանց նորածին բողըովներուն վրայ , այն տեղեկութիւնները Հայաստանին վրայ ալ կը խօսէին : Ա յանձնեին անոնք , ես ալ գիտեմ որ աւելորդ տեղը (վասն զի կը ճանճնամ) ուղղան Ի՞պտիւլ Ի՞ճիտին և իր կառավարութեամբուր) բայց վերջապէս կը յանձնեին իրեն բարեխնամ հովանաւորութեանը այն ազգերը որ տարածուած ցիրուցան եղած են իր լայնածաւալ տէրութեան ամէն կողմերը , ուրիշ ազատութիւն չինդրելով իրմէ՝ բայց եթէ մտաց ազատութիւն , այն կատարեալ զարգացումը՝ որ ամենայն որդիք մարդկան իրաւունք ունին ստանալու՝ իւրաքանչիւր տէրութեանց պաշտպանութեամբը : Հայտնի գիտեմ ես , և գիտեմ որ ձեզի ալ յայտնի է , թէ՝ Լախախնամութիւր ձեր իննդրելէն առաջ լսեր է ձեր սըրտին փափաքը . Ի՞պտիւլ Ի՞ճիտին դարը՝ վեհանձնութեան և յուսոյ դար է . ինքը արդէն ցրցուց , և տարակոյս չունիմթէ օրէ օր աւելի ալ պիտի ցուցընել այնպիսի ինսամքներ որ համեմատ ըլլան իր բարձր վիճակին , ան գերածայրեալ վիճակին որ՝ Լախախնամութիւնը տուեր է իրեն , և որ այնչափ օգտակար կրնայ ըլլալ այն զանազան ազգաց բազմաթիւ բողըովներուն որ ուրիշ բանչեն ուզեր՝ բայց եթէ աձիլ , զարգանալ , լուսաւորուիլ իր իմաստուն օրէնքներուն տակը :

„ Ի՞յն է ահա , Պարտներ , այն դիտմունքն որ Դաղղիոյ հասարակապե-

տութիւնն ունի նկատմամբ արևելեան ազգաց : || ասն զի իրեն ալ օգուտը , բոլոր մարդկութեան ալ օգուտը , աստուածային կրօնից ալ օգուտը այս է . որովհետև մարդուս մեծութիւնը իր բնութեանը պաշտօններուն մէկն է . բոլոր մարդկանց ալ օգուտը կ'ըսեմ , աստուածային կրօնից ալ օգուտն աս է որ բովանդակ աս արևելեան ազգաց բողոքները (որոնց մէջ դուք ամենէն դալարագեղ Ճիւղերէն մէկն էք) ծլին ծաղկին օրէ օր պտղաբեր ազատութեամբ այն հողին վրայ որ ՚ ստուած ամէն մէկուն տուեր է :

” || Վ ՚ աղղիոյ հասարակապետութիւնը և թէ բոլոր ՚ չըրոպայի ցամաքը այսպէս կը հասկընայ արևելեան վերածնութեան մեծ խնդիրը : ՚ յո , պէտք է որ արևելք վերածնանի . իրեն զանազան ազգերը որ երկար ատեն Ճընշուած էին՝ ոչ եթէ (ինչպէս որ եղան ըսողներ) կոյր թագաւորաց ձեռքովլը , հապա տգիտութեամբ , և նախընթաց ժամանակներուն անհնարին բրտութեամբը , պէտք է որ նորանոր բարերազդութեանց հանդիպին : Պիտք է որ համնին իրենք այն ազատութեան որ քիչ մը առաջ յիշեցինք , ազատութիւն Ճարտարութեան , վաճառականութե՛ , ազատութիւն մտաւորական և մանաւանդ կրօնական . վասն զի մարդուս սրտին անխոցելի մասը , այն մասը որուն կարելի չէ ձեռք դացընել առանց բըռնութեան՝ խղճմտանքն է : ՚ ս զարգացումը , նորէն կ'ըսեմ , օգուտ է , իրաւունք է , պարտք է , ոչ միայն գաղղիական հասարակապետութեան , այլ և այն մեծ թագաւորին՝ որուն պատիւունիք հպատակներն ըլլարու , և իրեն հասկրցածն ալ ասանկ է : ՚ ս ազատութիւնը կրնար , և հիմայ ալ կրնայ երկու կերպով ձեռք ձգուիլ . կամ տէրութեանց դէմ կենալով ալ , և կամ նոյն տէրութեանց գործակցութեամբը , օգնութեամբը , իմաստութեամբը , որ կրնան երկար ատեն Ճնշուած ազգաց մէջ ծաղկեցընել և մեծցընել այն հաւաքական ուժին սկզբնատարերքը՝ ու

ընդյմով մէկ օր մը բուն իրենց կարողութիւնը պիտի զօրանայ , բուն իրենց ազատութիւնը պիտի հաստատուի :

” ՚ պառեմն , կրնամես հաստատել թէ ինծի և թէ կառավարութեան մէջ ինծի յաջորդողաց համար՝ թէ աս հոգւով , աս հնարքով , ՚ աղղիոյ հասարակապետութիւնը միտքը դրած է որ իր բոլոր զօրութեամբը օգնական ըլլայ այն թագաւորին խելացի ու յառաջադէմ կառավարութեանը որուն երեսփոխանը մէջերնիդ է , և պատուով զինքը ողջունեցիք :

” ՚ յառաջադէմ քաղաքականութեան զօրաւոր հնարքներէն մէկը ահա դուք հիմակուընէ ՚ ի գործ կը դնէք . այն է տարածել բոլոր արևելք , ՚ ենետիկ , հոս , ամէն տեղ , վասն զի երկիր մը չկայ որ ձեզի գիտութեան և քաղաքականութեան հիւրընկալութիւնը չընէ , աս զեռահասակ գաղթականները՝ որոնց սրտաշարժ տեսարանը ընծայեցիք մեզի այսօր . այն է փոխ առնուլ բոլոր այն ազգերէն որ քան զձեզ յառաջացեալ են մէկ կողմանէ , մինչդեռ ուրիշ կողմանէ դուք անոնցմէ ալ առաջ էք՝ աւելի հին քաղաքականութիւն մը՝ որ կարծես թէ արդէն ալեւորեր է . այն է մէկ խօսքով՝ ձեզի սեպհականել օրէնքները , իմաստութիւնները , գիտութեանց՝ քաղաքականութեան՝ բարոյականի բոլոր սկզբունքը որ աշխարհս կը հասնիք ան լեզուները սորվելով որովք այլն այլ ազգերը իրարու կը յարին ու զօրաւոր կերպով իրարու հետ կ'ընկերանան :

” ՚ չ երբէք , և ոչ մէկ դարու մը մէջ այնչափ օգտակար՝ մանաւանդ թէ այնչափ անհրաժեշտ հարկաւոր եղած է ՚ աղղիացւոց ձեր գեղեցիկ լեզուն սորվել , ՚ այսոց ալ գաղղիարէն սորվելը՝ ինչպէս այսօրուան օրս . վասն զի ՚ այցէցէք մէյմը թէ յիսուն տարուընէ ՚ ի վեր ինչեր եղան աշխարհիս երեսը , ինչեր կ'ըլլան արևելք , ինչեր կ'ըլլան արևելք , ու դուք ըսէք ինծի թէ ուրիշ որ ատեն եղած է որ այսչափ օգտակար գաղափարներու հարստու-

թիւն գտնուի մարդկանց մէջ՝ իրարու հետ փոխանակելու . ուրիշ ո՞ր ատեն այսչափ յայտնի տեսնուած է մարդկանց մէջ այն ուսումնասիրութեան սկզբուն . քը որ նորանոր գաղափարներ կը ծաղ կեցընէ մարդկային ազգիս մէջ, ինչպէս որ բարեբեր եղանակները սպատճառ կ'ըլլան բուսոց ծլելուն ծաղկելուն ու պտղաբեր ըլլալուն : Աէ, ոչ երբէք եղած է որ այսչափ առատ, այսչափ պիտանի, այսչափ կարեւոր սեպուած ըլլայ որ մարդիկ իրարմէ փոխ առնուն գաղափարներ, ազգեցութիւններ, կարդաւորութիւններ, իմաստասիրական գիւտեր, նիւթական՝ մեքենական՝ արուեստական գիւտեր, ինչպէս աս մեր դարուս մէջ : | Եզուներուն իրարու մօտենալը, իրարու կերպով մը դպիլը՝ ուրվ կարծես թէ այնչափ կը շիտին որ ինչուան կը միանան իրարու հետ, մեծ քան է մարդկանց համար : | Եզուները մարդկանց այլ և այլ խումբերուն մէջ մէկմէկու իրենց միտքը հասկրցընելու համար գործիք եղած են . բայց լեզուաց զանազանութիւնները՝ որոնցմով՝ ի սկրդքան զանազան ազգերը ձևացան՝ միթէ, ատեն անցնելով մէյմէկ պատի պէս արդելքներ չեղան այլ և այլ գաղափարաց մէջ . և այսօրուան օրս այն մարդկանց ջանքը որ կ'ուզեն որ գաղափարները տարածուին, բազմանան ու մեծնան՝ մարդկային մտքին հասարակաց շտեմարանին մէջ ընդունելով որչափ բան որ լուսուծոյ՝ լախախնամութիւնը թոյլ կուտայ որ հօն ժողվուի, այն մարդկանց ջանքը և աշխարհիս օդուտը այսօրուան օրս միթէ ան չէ որ կամաց կամաց վերցուին աս լեզուաց զանազանութիւնները, և մէկ լեզու մը միայն մնայ որ մարդկային ազգիս միութիւնը յայտնի ընէ :

Հաւատացէք կ'աղաջեմ, որ այն ազգութեան զանազանութիւններէն վեր՝ որոնց վրայ քիչ մը առաջ խօսեցաք, և որն որ կ'ապսպիշիք ձեր աշակերտացն որ զգուշութեամբ պահէն իրենց սրտին մէջ մկրտութեան կնքոյն պէս, իրեւ մասնաւոր նշան մը ձեր առանձնական

ցեղին՝ մարդկային մեծ ցեղին մէջ, հաւատացէք որ անկէ վեր ուրիշ ցեղ մըն ալ կայ աւելի մեծ, աւելի ընդհանուր, աւելի սրբազն, քան թէ այն զանազան ցեղերը որ մասնաւոր ազգաց անուններովը կը կոչուին . և աս ցեղն է մարդկային ազգին մեծ և ընդհանրական ցեղը որ ոչ չափ ունի, ոչ սահման և ոչ լեզուաց զանազանութիւն, հապանոյն իսկ մարդկութեան ամենամեծ սահմանին հետ կը միանայ՝ երբոր մարդս լուսուծոյ և հասարակաց մարդկան վախճանին վրայ խորհրդածելով կը բարձրանայ կ'ելլէ ինչուան բովանդակ մարդկային ազգին միութիւնը : լոյն, աս ազգութեան զանազանութիւններէն վեր՝ որ դուք մեր վրայ կը յարգէք ու մենք ձեր վրայ կը մեծարենք և ուրախութեամբ կը տեսնենք որ օրէ օր աւելի կը ձեւանայ ու կը մեծնայ ասքազաքականութեան հառագայթներովը որ դուք իր վրայ կը սփռէք, մէկ ընդհանուր ազգութիւն մը կայ որ ամէն մասնական ազգութեանց մէջ կը թափանցէ, և մարդուս մոքէն զանոնք կը ծննջէ որպէս զի ատենով մարդուս սրտէն ալ ծննջէ զանոնք ու վերցընէ, այն է, Պարոններ, քաղաքական կը թութեան մեծ ազգութիւնը,, :

լոյս սքանչելի ատենախօսութիւնը ստէպ ծափահարութեամբ գովուեցաւ հանդիսականներէն, և ետքը սկսաւ պարզեաբաշխութիւնը : Կրաքանչիւր աշակերտ՝ երբոր անունը և քաջութեան աստիճանը կը կարդացուէր՝ կ'երթար բազմականին գլխաւորներուն մէկէն ինչպէս են ()սմաննեան գործակատարը, և ամարթին և ուրիշները, մէկ դափնինէ պսսկ մը և սորված ուսման համեմատ պարզե մը կ'ընդունէր :

լոյս կերպով երկու ժամի չափ քշելէն ետքը՝ պարզեաբաշխութեան հանդէսը փառաւորապէս կատարեցաւ :

լոյս շակերտաց տարեկան յառաջադիմութեան պատկերը գնելէն առաջ հարկ կը համարինք ծանուցանել որ Պարոններէն

ՀՐԱՆ ՏԱՏԵԱՆ ազնիւ պատամին իր ուսումնական առաջին տարւոյն վերջի օրերը Ճանապարհորդութիւն մը ընելով դէպ 'ի Խնդղիա , ետքն ալ իր հայրենիքը դառնալով , քննութեան և պարզեաբաշխութեան հանդիսին չգտնուեցաւ : Ի՞այց իր դաստիարակաց և վարժապետաց վկայութիւններէն հաւատի է որ Խռաջին միցանակի արժանաւոր տեսնուած էր իր տարեկան ուսմանցը մեծ մասին մէջ , և նախ՝ բարի վարուց կողմանէ , մանաւանդ ուսումնասիրու-

թեամբ , կանոնապահութեամբ , հլութեամբ և խոնարհամիտ հեղութեամբ բարի օրինակ էր ընկերացը . երկրորդ՝ ըստ բաւականին յառաջացեալ էր հայերէն , գաղղիարէն և անգղիարէն լեզուաց , նմանապէս պատմական և չափաբերական ուսմանց մէջ . երրորդ՝ առանձին միցանակի և գովեստից արժանի եղած էր գծագրութեան և երաժշտութեան կողմանէ՝ մէկ տարուան մէջ ըրած յառաջաղիմութեանը համար :

Պ Ա Տ Կ Ե Ւ Բ

ՀԱՆԴԻՍԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹԵԱՆ

ԵՇԵԿԵՐՏԵՑ ՄՈՒՐԵՏԵՐԵ ՎԵՐԺԵՐԵՐԵ

ՅԵՐԿՐՈՐԴՈՒՄ ԱՄԻ ԱՇԱԿԵՐՏՈՒԹԵԱՆ ՆՈՅՆ

ՎԵՐՔ ՄԱՆԿԱՆՑ

ԱՌԱՋԻ ՄՐՑԱՆԱԿ

Ո՞ատթէոս Ո՞ամուռեան .
Կարապետ Լյումարեան .
Յովսէփ Ո՞ելգումեանց .
Յակոբ Փափազեան .
Կրտանդ Ո՞աւրումաթի .
Յովհաննէս Ո՞ագրզլեան .

Յակոբոս Ո՞ամէեան .
Ծովստինոս Բէքմէզեան .
Գէորգ Լնձիձեան .
Լիսոն Գանթարեան .
Յովսէփ Լյայեան .
Պողոս Լազեան .

ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿ

Ո իշեն Ո՞արգարեան .
Գէորգ Ո՞եղբոսեան .
Ո՞կրտիչ Լյումարեան .
Ո՞իքոյէլ Ո՞եբաստեան .

Յովհաննէս Հիւրմիւզեան .
Ուուբէն Փառլատեան .
Լիտուածատուր Գալստեան .